

## ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

**Մեծ Պահէին նախորդող վերջին ուսումնի կիրակի օրն է այսօրը որ կը կոչուի Բուն Բարեկենդան, երբ մեր եկեղեցին ազատ կը քողով իր զաւակները որ աշխարհիկ հանոյքները վայելեն կերակուրներու եւ գուարնուրեանց առքած ուրախութեամբը նախ ժան խիստ պահեցողութիւն բռնելը յաջորդող 48 օրերու, այսինքն եօթ շարաթներու, ընթացքին:**

Յիշատակուրեան արժանի է այն պարագան որ Բուն Բարեկենդանի օրը մարդկուրեան նախահայրերուն՝ Ադամին եւ Եւային, դրախտի մէջ ապրած երջանիկ կիանի մասին կը խօսի: Հայց. եկեղեցւոյ հետեւեալ շարականը երգի բառերով կը պատկերացնէ այդ կեանիք:

«Բանը (Յիսուս Քրիստոս) որ Հօրը բնուրիւնը ունի եւ գոյակից է Սուրբ Հոգիին, միացուց իր պատկերը մեր երկրաւոր բնուրեան եւ զայն փառքով պասկց զետեղելով երջանիկ դրախտին մէջ»:

«Հոն մարդը երջանկուրեամբ կը գուարնանար՝ առանց տիրելու, վասնզի զԱստուած կը տեսնէր որ կ'այցելէր դրախտին, եւ անոր հոգին աստուածային լոյսին ճառագայթումովը կը տպաւորուէր»:

«Ուրեմն, Աստուածամայր Մարիամ, աղօքէ մեզ համար որ բու Միածին Որդին հանի շնորհել որ մենք ալ դարձի զանի, աւազակին նման, եւ ժառանգենի դրախտի փառքը»:


Այո, Բուն Բարեկենդան օրը գուարնանալու, համեղ կերակուրներ ուտելու եւ ինքինին զանազան աստուածատուր բարիքներով երջանկացնելու օր մըն է: Ասով հանդերձ պէտք չէ մոռնանին որ ամէն բանի մէջ չափաւորութիւնը նախըտնբելի է եւ այդ

միշտ պէտք է ի մտի պահել: Նոյն ատեն պէտք է յիշենի, ինչ որ հոգեկան եւ մարմնաւոր հանոյք կը պատճառէ կու զայ իրը նուէր մեզ ստեղծող Աստուծմէն: Այս գիտնալով ի՞նչպէս շնորհակալ ըրլալ Անոր:

Ուրեմն, Բուն Բարեկենդան օրը վայելիք օր ըլլալով հանդերձ պէտք է դառնայ երախտագիտուրեան օր, գնահատանիք օր: Օր մը, ուր ինչ որ կը զգանի, ինչ փորձառութիւն որ կ'ունենանի, այդ բոլորը կը տրուին մեզի իրը առիթ եւ պատեհութիւն որպէս զի աննցմով մեր միտքն ու հոգին զարգանան, հասուննան: Միրով ընդունինին մեր ցալը, հիւանդութիւնը, ուրախութիւնն ու գուարնանինը, անոնց մէջ տեսնելով մեզ սիրող եւ հոգատարող երկնաւոր Հայրը որ առատապէս կը բաշխէ իր բարիքները բոլորին:

Այս նոյն Հայրն է որ ժամանակներու լրումին զրկեց իր Որդին՝ Յիսուս Քրիստոսը, ի մի հաւաքելու սիրելի մարդ արարածը, այնպէս ինչպէս, կ'ըսէ Յիսուս, հաւը կ'ընէ իր նուսիկներուն, զանոնի իր քեւերուն տակ հաւաքելով որպէս զի անոնի վտանգներէ զերծ մնան: Եւ Քրիստոսի հաստատած եկեղեցին ալ կոչուած է նոյնը ընել անդամներուն համար կարգաւորուած իր օրէնքներուն համրով:

Հոս յիշել կ'արժէ որ Բարեկենդան բառը կազմուած կը բուի ըլլալ «բարի» եւ «կենդանութիւն» բառերէ: Կարծես հոս շեշտը կը դրուի այն հանոյքին վրայ որ մարդ կը զգայ նոխ եւ տեսակաւոր կերակուրներ նաշակելով: Խսկ Բուն Բարեկենդան խօսքը կ'ակնարկէ զլխաւոր, մեծ բարեկենդանին որ Մեծ Պահէին սկիզբին (որ երկուշարրի օր կ'ըլլայ) նախորդող վերջին ուտիքի կիրակի օրն



72 - 2003

է: Այդ օրը Զատիկէն եօթ շարաբ առաջ է, եւ Զատիկի հետ 35 օրերու շարժականուրիւն ունի: Յիշենք նաև որ այս Բուն Բարեկենդանէն զատ տասը ուրիշ բարեկենդաններ կամ մեր եկեղեցւոյ տօնացոյցին մէջ նշանակուած, այսպէս - Առաջաւորաց բարեկենդան, Եղիական, Գրիգոր Լուսաւորչի, Վարդապատի, Սուլը Աստուածածնի Վերափոխման, Խաչվերացի, Վարագայ Խաչի, Յիշանակաց, Սուլը Յակոր Մծրնայ Հայրապետի եւ Վերջինը՝ Յիշուսի Ծննդեան եւ Աստուածայայտնութեան առիթներով նշանակուած բարեկենդաններ:

Ուրեմն, առիթէն օգտուինք այսօր, Բուն Բարեկենդանի օրը, վայելենք ինչ որ ստացած ենք, յայտնենք շնորհակալուրիւնը տուող Աստուծոյն եւ պատրաստենք մեր միտքն ու հոգին աշխարհասասան դէպքին զոր պիտի տօնենք 48 օրեր եսով Յիշուսի Յարութեան մեծ տօնին: Այս դէպքն է որ կը յիշատակէ Յիշուս Փրկչին մահուան դէմ տարած յաղրանակը: Մենք եւս յարութիւն առնելու արժանի պիտի ըլլանք երէ դառնանք եւ մնանք իր հաւատաւոր հետեւրդները եւ հաւատացեալները: Տար Աստուած որ ստանայինք Անոր շնորհը:

## ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻՆ

Սուլը Ներսէս Շնորհալի Հայրապետի այս Կիրակիին համար խմբագրած շարականը կը պատմէ մեր նախահայրերու՝ Աղամին եւ Եւայի, դրախտէն, այսիցքն Աստուծոյ ներկայութենէն, արտաքսուելու Սուլը Գրական տեղեկուրիւնը, որը կը գտնենք Հին Կտակարանի Ծննդոց գիրքի 2:15-3:24 գլուխներուն մէջ: Հայրապետը կը գրէ.

«Ով Տէր, սուլը պահեցողութեան օրէնքը դուն սահմանեցիր նախ դրախտին մէջ առաջին արարածներուն համար, որոնն անհնազանդ գտնուեցան նաշակելով պատուղը, որով նաշակած եղան մեղքի եւ մահուան դառնուրիւնը, շնորհէ որ մենք նաշակենք քու պատուիրաններուն ժաղցրուրիւնը»:

«Թշնամին մեզ հարուածած է մեր հոգիին մէջ մեղքի զանազան վէրքերով. եւ մեր բազմատեսակ հիւանդուրիւնները բուժելու համար մարդասէր Տէրոջդ պէտքը ունինք, ուրեմն ով Թրիստոս որ մարդասէր ես, բժշկէ մեզ»:

«Ով Տէր, դուն որ եկար մարդու

փրկութեան համար՝ ծնելով կոյս Մարիամէն, եւ կենդանարար քու յարութեամբդ հրաւիրեցիր մեզ՝ մեռած ներս, անմահութեան յարութիւնը ստանալու, ով Փրկիչ քու մօրդ աղօթներով կեանք տուր մեզի»:

Կը զգա՞նք արդեօֆ այն ցաւը որ նախահայրերու մեղադուրութիւնը պատճառած է Հայր Աստուծոյ սրտին: Կը գիտակցի՞նք արդեօֆ այն հոգեկան տառապանքին որ մենք կը պատճառենք բոլոր անոնց որոնք կը գուրգուրան մեր վրայ, մեր ծնողքը, մեր ուսուցիչները, եկեղեցին: Ի՞նչ մտահոգուրիւններէ կ'անցմինք արդեօֆ երը անիրաւուրիւնները կը կատարուին մեր դէմ: Ի՞նչ կ'ըլլայ այսպիսի կացութեանց արդիւնքը, երէ ոչ հեռացում, եւ ուրիշ ոչինչ:

Ծննդոց գիրքին մէջ կը կարդանք որ Աղամին ու Եւան՝ առաջին ստեղծուած մարդ արարածները, չի կրցան զավել իրենք զիրենք եւ խարուեցան թշնամիէն, եւ տեղի տուին՝ գիտակցարար, անհնազանդուրեան փորձուրեան: Թշնամին պարզ եւ համոզիչ խօսքերով

մարդ արարածի պարզամիտ վերաբերումը օգտագործեց եւ այնպէս շարժեց անոր հետաքրքրութիւնը որ թերեւս անկարելի էր չի փորձուիլ եւ ծուղակը չիյնալ:

Թշնամիի խօսքը այն էր որ Ադամի եւ Եւայի աչքերը պիտի բացուէին՝ այսինքն կացութեան տեղեակ պիտի ըլլային պտուղի նաշակումէն ետք, պիտի չմեռնէին, ինչպէս Աստուած բասծ էր, այլ աստուածներ պիտի դառնային զատորշելու բարին չարէն:

Եւ ահա, պտուղը գեղեցկացաւ իրենց աչքերուն եւ թերանները ջրոտեցան զայն շուտով ըմբռշինելու փափառով, ակնկալելով նոյն ատեն որ խոստացած իմաստութեամբ պիտի լեցուէին: Այս էր իրենց տրուած խոստումը: Պատահեցա՞ւ այդ: Անշուշտ ոչ: Ասկէ անդին երթալու պէտքը չեմ զգար, վասնզի գիտենի թէ ինչ պատահեցաւ այս երկու անհնազանդ առաջին արարածներուն: Դատապարտուեցան եւ արտահանուեցան Աստուծոյն ներկայութենէն:

Մեզմէ քանինե՞ր այսպիսի փորձութեան ենթարկուած չեն կեանքի մէջ: Բաւ է կարդալ թերթերը իմանալու համար թէ ընտանեկան, ընկերային, դպրոցական, եկեղեցական եւ այլ հաստատութիւններէն ներս ինչեր կը պատահին: Հոն, քանի քանի անհատներ ինչպիսի փորձութեանց կ'ենթարկուին, քարոյական, դրամական եւ աշխատանքային գետնի վրայ գեղծումներ կատարելու: Արդիւնքը կ'ըլլայ միայն գործէ հանուիլը: Կարծես ասպարէզ չէ

մնացած ուր անկեղծ, նուիրեալ եւ զոհարերուող անհատներ գործեն պատուաւոր կերպով իրենց օրապահիկը շահելու: Ուր որ դառնաս պիտի գտնես մարդիկ որոնք այս կամ այն պատճառաւ կը ծախեն իրենց պատիւն ու խիդեր հանոյներու ետեւէն երթալու եւ կամ ունեցած դրամական գանձք աւելցնելու:

Ադամն ու Եւան արգիլուած պտուղը կերան: Այսօր մենք կը փրնտուննենք նշմարիս եւ ուղիղ մտածող եւ գործող մարդիկ: Արդեօք ո՞րքան մեծ է թիւր այսպիսիներու: Ասոր պակասը չէ՝ արդեօք պատճառը որ մարդասպանութիւնները, ահարեկզութիւնները, գողութիւնները պահարզանները այնքան ընդհանրացած են որոնց մասին յաճախ կը կարդանք: Պարտահանաչ մարդը, բարոյական ունեցող մարդը փորձութեան չիյնար: Ճիշտ է որ կը փորձուի շեղելու իր ուղիղ նամրէն, բայց իր զօրաւոր կամֆին հետեւելով կը մերժէ ընկրկիլ եւ փոսր իյնալ:

Ուրեմն, Մեծ Պահէի այս երկրորդ կիրակիին պատգամը այն է որ միշտ արթուն պահենք մեր մտի եւ հոգիի աչքերը որպէս զի Աստուծոյ օգնականութեամբ մնանք հաստատ եւ անսասան մեր հաւատքին մէջ եւ կեանքի վերջաւորութեան արժանի ըլլանք ընդունելու երկնային կեանքին համար ընտրեալի երանութիւնը:

**ՇԱՀԷ Ա. ՔՀՆՅ. ԱԼԹՈՒՆԵԱՆ**